

ՆԻՒԹԵՐ Կ. ՊՈԼՍՈՅ ԱՇԽԱՐՉԱԲԱՐԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԳՐԱԿԱՆ ԳՈՒՅՆԻԿ ՍԵՐԻ ՄԸ ՍԿԻԶԲԸ. ԶԱՐԴԱՑՈՒՄԸ ԵՒ ՎԵՐՋԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ

Բ.

(Շարունակութիւն)

Բայց այս գլուխը փակելէ առաջ կ'ուզենք հետեւեալ դիտողութիւնն ալ ընել «Ճեմարանի» խռովութիւններու մասին։

Սեղանաւոր Ամիրաներու եւ էս-նաֆներու միջեւ տեղի ունեցած սոյն կրիւներու ատեն՝ նախայարձակ կողմը Ամիրաներու դասակարգը եղած է միշտ։

Ստորեւ կ'ընդօրինակենք աղտոտ ոճով խմբագրուած եւ կոռուի ազդանշանը տուող թռուցիկներու առաջինը՝ Արրափ Ամիրաներու կողմէ էսնաֆներու ուղղուած եւ որուն հեղինակը եղած է վերոյիշեալ Պուէտ Խաչատուր Միսաքեան, համբաւաւոր գրագէտը։

Մեր մինչեւ հիմա դիտցածին համեմատ, այս վերջինը միայն «բարձր գրականութիւն»ը մշակած էր, բայց այս թռուցիկը ցոյց կուտայ որ այդ փողոցային սեռին ալ ձեռք զարկած էր։ Իր գրական հետաքրքրական նմոյշ մը՝ յարմար դատեցինք Միսաքեանի այս գրութիւնն ալ զետեղել հոս, աւելցնելով միեւնոյն ատեն որ, ասոր իր պատասխան գրուած է մեր նախորդ յօդուածին մէջ յիշատակուած ստանաւորը, որուն մէջ օրուան Պատրիարքը, Ամիրաները եւայլն անխնայ խայտառակուած են։

Սարրաֆներու կողմանէ էսնաֆներուն

1. Ճեմարանը իւսկիւտարու,

Գլ. Խախայն վերակացու.

Որ կ'անուանի գիրն իզմիրու(1)

Թաթթօ ճէպպար Լազիստանու։

2. Յակոբիկը Մանուէլեան,

Խալֆայ Ամիրային փեսայն,

Ինքինքը կը պարծենայ

Իւսկիւտարու Աստուածաբան։

3. Կարմիր Կիրակիին օրը,

Ժողովք ըրաւ Ճեմարանը,

Երեք հարիւր ումիկ ժարդիկ,

Որ նա՛ գլուխն էր Ամէտը(2)։

4. Հո՛ն քարոզեց շաներեսը,

Այն կեղծաւոր Յակոբիկը.

«Ճ՛ք մեղքընար այս ժարդիկը,

«Պիտի գոցվի Ճեմարանը...»։

5. Մէր Ամիրայ իշխանները,

Շատ օի ունին իրենց սիրտը.

Աներովը Ամիրային

Փճացնեն շինած չէնքը։

6. Հոն Սիւնկիւճիւ Պաղտասարը(3),

Այն պատկերհան սեւ Ումէտը,

Քոթիկ զիւյիւրտ Միքայէլը,

Գրգուցին չար ժողովը։

7. Զափիսըններուն թէստէ պաշխն,

Այն իսկէնտէր Մեխանաճին,

Եւ ատէփսիկ Ալէմտաղցին,

Այն Ռափայէլ բէսիմճին

8. Առին թուղթ մը ինկան օրթան,

Մէօհիրէմիշ ընող ո՞վ կան,

Թող համարձակ ելլան օրթան,

Իշխաններէն թո՞ղ չի վախնան։

9. Խենթ Անդրէաս, քեօու խույումճին,

Եղիազար բիս թօաֆճին,

Քաղազ թագւոր բորշվատճին(1)

(1) Խաչատուր Միսաքեան եւ Պարտիզպանան։

(2) Սիւնկիւճի պաշի Պաղտասար Աղա։

(3) Պէհզատ Ումետիկ, նկարիչ։

Շուտ մը թուղթին մէօհիւր զարկին:

10. Ասոնք եղան չար օրինակ.

Իրենց լեզուով միշտ համարձակ,

Ժողովրդոց մէջ ճրգեցին

Խոռվութիւն, աղմուկ եւ կադ:

11. Բայց այդ չար բանը ժողովին,

Հասաւ ականջը Պատրիարքին,

Եւ միւշթէշար Պօղոս արհին

Բերել տուաւ զանոնք առջին:

12. «Այդ ի՞նչ է քի դուք ըրեր էք,

«Կիրակի օրը ժողովեր էք,

«Ճեմարանը ճէմ եղեր էք,

«Թուղթ մը գրեր ու մօհրեր էք:

13.— «Ճեմարանը չի գոցիելու,

«Եւ օրէ օր չէրէֆ տալու,

«Իրաւ մասրաֆը նայելու,

«Ժողովեցանք իսրար տալու:

14. «Մինչեւ հիմա Աղաները

«Կը հոգային պակասները.

«Ասկէ ետեւ էսնաֆները

«Պիտի նային ամէն բանը:

15. «Ազգին այսքան զուրուշները,

«Կերեր էին իշխանները.

«Պիտի նայինք թէֆտէրները,

«Կ'ուզենք ասոնց հիսապները:

16. «Հիւանդանոց ու Տնանկը,

«Դպրատուններ ու Որբերը,

«Եկեղեցին ու վանքերը,

«Կ'ուզենք անոնց հիսապները»:

17. Բուաւ Պօղոս արհին պայծառ.

«Դո՛ւք ո՞վ մարդիկ, չէ՞ք ամչնար.

«Աստուծմէ ալ չէ՞ք մի վախնար

«Որ ըրեր էք այդ ժողով չար:

18. «Ամիրայից այնքան ջանքը,

«Առաւ տուրքը ու բարիքը,

«Մոոցը ելու բանե՞ր է մի

«Անոնց այնքան երախափը:

19. «Քանի՞ փորձանք, քանի՞ մեծ ցաւ

«Աղջին դլխուն պատահեցաւ.

«Ամիրայից այսքան ջանքը

«Ասոնց ամէնքը տէֆ ըրաւ:

20. «Քանի՞ ժամեր, քանի՞ վանքեր,

«Հիւանդանոց, գլուխառուններ,

«Մինչեւ հիմա որ շինվեցաւ,

«Որո՞ւն ջանքն է, դուք չէ՞ք գիտեր:

21. «Փոխան այսքան բարիքներու

«Ենորհակալութիւն տալու,

«Ելեր հիմա կը յանդկնիք

(1) Կաշառակեր:

«Հայհոյելու, զրպարտելու:

22. «Հեթանոսաց ազգին եղանք

Մայն կողմէ խաղք խայտառակ.

Ո՞չ ոէր ունիմք, ո՞չ միաբան,

Ո՞չ խղճմանք եւ ոչ հաւատք»:

23. Երբ լսեցին այս խօսքերը

Հոն երթցող պարոնները,

Առովեցան, բորբոքեցան,

Ինկան շուտ մը չարշիները,

24. Պանարմացի Օհաննէսը,

Փիս թօաֆնի սեւերեսը,

Եւ դիվիթի կիւզէլ ըսված

Թէլպիս(1) Գեւորդ շաներեսը:

25. Թէրթիզ ըըին այս չարիքը

Ճեմարանի աղաքները,

Եւ արդուհալ տրվին մէկտեղ

Թաղաւորին ուրբաթ օրը:

26. Խորդիսնձաւի վարդապետը,

Այն Օհաննէս անհաւատը,

Առովարար չէմ կեղծաւոր,

Չէմ սուտզուց անօրէնը.

27. Ճեմարանի դաս տըվողը,

Տէր Օհաննէս բառած գողը,

Աստուծածարան պարծենցողը,

Հաւատ օրէնք չունեցողը.

28. Ասոնք մէկտեղ ըսկըսեցին

Իխաիլալ տալ ժողովուրդին.

Ոեզմ միամիտ էսնաֆները

Ութը հազար հոգի կային:

29. Էսնաֆներուն գլխաւորը

Կանչեց կրկին Պատրիարքը.

«Արգուհալին միաքը ի՞նչ էր

«Որ տըվեր են աղաքները»:

30. Հսին ասոնք միաբերան.

«Մենք չենք գիտեր, հայր պատուական,

«Մեր մէջը շատ ուամիկներ կան,

«Որ ինչ ըսեն կը հաւատան»:

31. Ես Միսաքեան Խաչատուրս,

Ո՞չ աղդին այլ Ամիրայից

Երախտագէտ ըլլալովս . . . (2)

(Բնդօրինակուած մեր քովը գտնուած ճեսագրէն: Տե՛ս նաև Անուխեան հաւաքածոյ:

(1) Սրիկայ:

(2) Այս վերջին մասը անաւարտ կը քուի, հաւատօրէն կը պակսի տող մը:

Մեզի անընդունելի կը քուի որ Միսաքեանի պէս մեծ գրագէտ մը այս խայտառակ ու անաւարտ շարադրած եւ այս վերջին տողերը մանաւանդ գրած բլայ: Թերեւս ուրիշ մը գրած է եւ անոր վերագրած են: Ծ. ԽՄԲ.

Գ.

«Ճեմարանի» կոխներու ատենէն կը սկսի Ամիրաներու բուն զիրար հարուածելու շրջանը։ Ճարտարապետ Ամիրաները ու սարրաֆ Ամիրաները իրարու ոխերիմ թշնամիներ դարձած էին։ Ուրովհետեւ «Ճեմարանը», իրը յղացում եւ գործ ճարտարապետներու խմբակին, սեղանաւորներու ատելութեան առարկան եղած էր։ Այս ատելութիւնը հետզհետէ անձնական թշնամութեան յանզեցու։ Միւս կողմէ՝ սեղանաւոր (սարրաֆ) Ամիրաներն ալ հաշտ չէին իրարու հետ եւ զիրար չէզոքացնելու եւ տապալելու կ'աշխատէին անդադար ուղղակի կամ անուղղակի միջոցներով։

Կ. Պոլսոյ Հայութիւնը, խռովութիւններէ պարտասած, ինքզինքը այս միջոցին նուիրեց կրթական գործին։ Եւրոպա զրկուած երիտասարդներ կը վերադառնային հետզհետէ եւ գլխաւոր ոյժը կը կաղմէին այն խմորումին որ պիտի պատրաստէր ու հաստատէր ապա Ազգային Սահմանադրութիւնը 1860ական թուականներուն, երբ արդէն Ամիրաներու արեւը մարը կը մտնէր եւ փառը կ'անհետանար արագօրէն, իրենց իսկ ձեռքով։

Այս ժամանակամիջոցին էր որ օր մը (15 դեկտեմբեր 1852) յանկարծ երեւցաւ թռուցիկ մը, միեւնոյն գոեհիկ տեսակէն, բայց միակը իր տեսակին մէջ որ երբեք երեւցած ըլլայ հայ գրականութեան մէկ ուեէ շրջանին։

«Ճեմարանի» կոխներու ատեն գրի առնուած բոլոր «Ռտանաւոր»ները գրւխաւոր շարժառիթ ունեցած են ընդհանուրին շահը եւ աղղին օգուտը, թէեւ նաեւ անձնական կիրք եւ ատելութիւն, նոյնպէս նախանձ՝ իրենց գերը ունեցած են որոշ չափով ատոնց յօրինումին մէջ։

Բայց այս նորօրինակ, աղտոտ ու

դարշելի գրութիւնը, համակ անձնական թշնամութեան եւ քինախնդրութեան արդիւնք, իր կէտ նպատակին ունեցած է լոկ վատօրէն հարուածել, աղարտել պատիւը եւ արժանիքը աղգասէր եւ ուսումնասէր, վերջին աստիճան վեհանձն անձնաւորութեան մը, որպիսին եղած է Մկրտիչ Ամիրայ ձէզայիրլեան։

Սոյն վարնոց «Ռտանաւոր»ին հեղինակին ու իր խորհրդակիցներուն սրտին թոյնը, ժահը ա'լ աւելի ցայտուն կերպով կը ցոլացնէ այն պարագան որ վերոյիշեալ Ամիրային անվերականգնելի կերպով անկումին իսկ վաղորդայինին գրի առնուած է ան, երբ ձէզայիրլեան ոչ միջոց ունէր եւ ոչ կարողութիւն յարմար կերպով պատասխանելու իր սսոխներուն եւ ինքզինքը պաշտպանելու։



ՄԿՐՏԻՉ ԱՄԻՐԱՅ ՁԷԶԱՅԻՐԼԵԱՆ

Ահաւասիկ վատութեան այս գլուխգործոցը, որուն հեղինակը, ամիրայական պնակալէզը եւ շատ կարելի է գըրգական ծանօթ դէմք մը, պէտք է փրնտուել ճարտարապետ Կարապետ Պալեան Ամիրային հացկատակներուն մէջէն, ո-

բովհետեւ յիշեալ «խալֆայ Ամիրայն» ամենէն մեծ եւ ամենէն ոխերիմ թշնամին եղած է Մեծ Եպարքոս Թէշիտ փաշայի սեղանաւոր ճէզայիրլեան Մկրտիչին:

Կ. Պոլսոյ ճէզայիրլեան Ամիրային Բշնամիներուն կողմանի գրուած

1. ճէզայիրլի Զատէն Փէք շատ յիշեցին,
թէրպիյէ ըլլայ տէյի Պուրսա քըշեցին.
Տիրայէթիւ դիտնալով առաջ քաշեցին.
Վերջապէս Զարպիսանան ծակը կըտտեցին:
2. Խելքը տեղ ընել տրվին ըրին Ամիրայ.
Օտան խենթով լեցուն սալթ թիմարիսանայ:
Իհսան շատ ըրէ - կ'ըսեն - հէյ մեծ Ամիրայ.
Հիշ չէր մտածեր քի չունիմ Զարպիսանայ:
3. Նաֆիլէ տեղն է եղեր բրած իհսանն,
Մաքսերուն թէնդիլ կ'ընեմ աէյի առեր էր
համըն.

Խենթերուն հետ կը խորհէր իր տիպսիդ բանն,
Հինուիստան հասուցին իր թօփին ձայնն:
4. Չորս հինգ եազըմի, հինգ վեց տիրեքթոս,
«Մեծ աղդապետ ես» կ'ըսէին, կ'ընէին շատ
դոս.
Փայթօնով կը բերէին խանը շարաթն երեք օր,
Խելքը միտքը կուրցած, երկու աչքը քեռու:
5. Անխելք տիրեքթոսք, շաշլըն եազըմիք,
Խեղճ Մկրտիչն բացը հանեցիք:
Իր տունը աւրելով՝ ձերը շինեցիք.
Կիղլի եղած էսրարներն օրթան հանեցիք:
6. Փէք շատ չէրէփ տրվաւ նոր շինած խանին,
Այժմիկ արզու կ'ընէ Զինիլի խանին.
Աշխարհս մաթ մնացին իր թօփին ձայնին.
Շատ խըեանէթ է եղեր Տէրութեան մալին:
7. Եալը մը կը շինէր, չկար նմանը,
Ամերիքայ հասաւ իր մեծ համբաւը:
Տեսնեմք ո՞վ պիտի վայլէ նոր փառլախ խան
նը,

Ասլա չէր մտածեր իր բոնած բանը:
8. Զէր եկեր քու միսալրդ ի մէջ աղդերնուս.
Փէք շատ խաստ ըրիր մինչ ի հոգինուս.
...նեցին մարիկը, կրտտեցին մահպուս.
Թէզալէթ բերիր ոէֆիլ աղդերնուս:
9. Փայթօնով պարսող փառլախ Ամիրան,
Փսթիկը պառկեր է հիմա Զարպիսանան:
Ամէնքը կը կանչեն քի ի՞նչ ըրիր փարան.
Մահպուսը տարած օքերնին կը քալէր եաեան:
10. Պուռունը Յակոր կ'ըսեն, չափիրն շան
տրղան,
բան.

- Հատուըզ հիսապուղդ է, կ'ըսէր, ունեցած փարան,
Հիմա թօփ որ նետեց, իր պոչըն մնաց արան:
11. Լիմօնձի օղլու կ'ըսեն, տիրէքթոս աղայ,
Լիմօնդ ծախէ պէս հէյ Ստեփան աղայ.
Ֆրանսըզ աքըլլը Աղաթօն աղայ (1),
Շուտով ազատեցար դուն Սահակ աղայ (2):
12. Ամբարտաւան մտօք բէք շատ բարձրացաւ,
Սաղայէլին նման անդունդը անցաւ.
Բոլոր տալիսաւուխներուն բանը լմնցաւ
.....
13. Հօրը գերեզմանին վրայ մասրաֆ շատ ըրաւ,
Ամբարտաւան չունը տուվան ալ չառաւ:
Երնէկ մեռնողին քի, չի տեսած մեռաւ.
Բարկացաւ Աստուած նազարն ետ առաւ:
14. Ծերունի մայրը կը կանչէ «Ո՞ւր տարին
տրզաս,
Բարի էր չի ծնէի այս անգէտ խախսա,
Շատ տէրտ ու խոցեր ձգեց իմ վրաս,
Երանի իր հոգոյն, թէզ մեռաւ աղաս»:
15. Ն. Ֆ. զն էր որ քեզ օրթայ հանեց (3),
Արապիստանու կօմքիւկներն քու տունդ աւրեց:
Հազգի ըսուած շունը քեզ գլխէ հանեց.
Զաստուածդ նաֆրդն էր որ մարիկը մենեց,
16. Հիմա կուլայ կ'աղաչէ: «Եյս ի՞նչ էր ըրի,
Տալիսաւուխի խոռքերուն մտիկ շատ ըրի:
Հօրս թողած տօլապին ալ խանահաթ չըրի,
Ինծի ցատկէ ըսողին արնակը աւրի»:
17. «Գիտցայ քի պիտի մնամ տայմա Ամիրայ,
«Մահպուսը պառկելով ախատ եղաւ եարա:
«Զուրի պէս կը խարճէի ոսկի ու փարայ,
«Հիմա ձուն գլխուս, չը մնաց թըռաշի փարայ»:
18. Բոնած գործերն էր պուլաշըս բնթի:
Ամբարտաւան խելքով՝ ըրածն էր խենթի:
Ասլա չէր հաւնէր օր մը՝ ուրիշի խելքի,
«Պուռունըզ»ներուն մարն ալ կը ք. ի պէլքի:
19. Անթիւ վաստակ ըրիր, ի՞նչ ըրիր փարան:
Անխելքութեամբ բանեցիր, դուն զացիր արան:
Ուտողներուն ամէնն ալ էլէրնին տարան,
Ա՛լ չէ՛ս կրնար գանալ այս բանին չարէն:
20. Ալթուն չփէնտի կ'ըսեն Մըսրայ քէֆէրէն,
Տիրեքթոս ըսվեցաւ մաքսերուն վրան,
Մուտուրմիւ էր եղեր իփսիզ շան տրղան,

(1) Մկրտիչ Աղաքօն; (2) Սահակ Ապրօ:
(3) Նաֆիզ փաշա:

Մահսուս մտած օրն իշխանութեամբ «ո՞ւր է մեր
Աղան»:

Ի Կոստանդնուպոլիս 15 դեկտեմբեր 1852
(Ընդօրինակուած մեր քովը գտնուած ձեռ-
ուադրէն: Տե՛ս նաեւ Անուխեան հաւաքածոյ):

Այժմ կարդը եկաւ քանի մը տեղե-
կութիւններ տարու այս անիրաւուած
մեծ մարդուն վրայ:

ՄԿՐՏԻՉ ԱՄԵՐԱՅ ՃԵԶԱՅԻՒԵԱՆ

Մկրտիչ Ամիրային բուն մակա-
նունը Հովուեանց է:

Այս ազգատոհմին ծագումը կը տա-
րուի դէպ ի շատ հին ժամանակներ, յի-
շեալ Ամիրան փառաբանողներուն կող-
մէ: Այսպէս Յովհաննէս Հիսարեան որ
Ճէղայիրլեանին տունը ուսուցիչ եղած
է, իր «Բանատէր» հանդէսին մէջ (1851)
Յովիս, թիւ է: էջ 318) հետեւեալ տե-
ղեկութիւնները կուտայ մեզ այս մասին
որոնք տմէն պարագայի մէջ մեծ ստու-
գութեան կարօտ են. որովհետեւ կարդ
մը Ամիրաններ իրենց ազգատոհմին
պատմութիւնը միեւնոյն ձեռով դրել տը-
ւած են՝ իրենց հացկատակ «պատուե-
լի»ներուն եւ անպատճառ իշխանական
ծագում մը ունենալ ճգնած եւ կամ այն-
պէս հաւատացնել ուզած են:

«Աւանդութեամբ կը պատմեն թէ
Կիլիկեցւոց պայազատութիւնն իսպան
ջնջուելէն ետեւ, Անի քաղաքին գաղթա-
կաններէն սերեալ Պունեաթ կամ Պու-
նեաթ անունով իշխան մը՝ Սեբաստիա-
յի մէջ կուզայ իր բնակութիւնը հաս-
տատելու եւ անժառանգ ըլլալուն տան-
երէց քահանային խորհրդովը Հայոց
նախարարակն ցեղերուն մէկէն պատանի
մը որդեգրելու կը յօժարի: Այս պաշ-
տօնը գործադրելու քահանան յանձնա-
ռու ըլլալով, դէպ ի Վան քաղաքը ճա-
նապարհորդութեան կ'ելլէ, ուր Արծ-
կէացի որբ պատանի մը ճեռք կը բերէ՝
Պուղամ կամ Ապուղամը անուն, որուն
վեհանձն չարժուածքն եւ բնաւորութիւ-

նը ապացոյց էին իր ազնուականու-
թեանը:

«Ուստի պատանին հետը առած կը
դառնայ ի Սեբաստիա: Պարոն Պունեաթ
չնորհակալութեամբ կ'ընդունի իր որ-
դեգրելու ու մեծ սէր կը ցուցնէ վրան եւ
քանի մը տարիէ ետեւ կ'ամուսնացնէ:

«Այս միջոցիս Սուլթան Սէլիմ Էա-
վուզին դէպ ի Պարսկաստան Շահ Իս-
մայիլ թաղաւորին վրայ ըրած արշա-
ւանքէն վախնալով՝ Պ. Պունեաթ չ'ու-
զեր Սեբաստիայի մէջ մնալ. ուստի կը
քաշուի Ակնայ Երկիրը, ուր քաղաքին
մօտ գիւղ մը կը հաստատէ իրեն բնա-
կութեան համար, որուն անունն ալ իւր
որդեգրին անուամբը Ապուղամը կը
դնէ որ ժամանակ անցնելով Ապուչեխի
փոխուած է: Ծերունի Պ. Պունեաթը
զինքը կատարեալ Երջանիկ պիտի հա-
մարէր աս վիճակին մէջ թէ որ Պ. Պու-
ղամէն ծնած զաւակները ողջ մնային:
Բայց ասոնց խանձարուըն միանգամայն
պատանքն կ'ըլլար, բաց ի վերջինէն,
որուն անունը դրին Հովիւ ի յիշատակ
ազգատոհմին Հովուեանց:

«Ահա այս Հովիւը երկրորդ նախա-
հաւ կը համարուի Հովուեանց զարմին,
որուն ութերորդ թոռն է Ճէղայիրլեան
Մկրտիչ Ամիրան՝ որդի ի հօրէ կար-
դաւ. ասանկ, Պ. Պուղամ, Հովիւ, Թո-
րոս, Հովիւ, Սարգիս, Թորոս, Սարգիս,
Յովհաննէս Ամիրայ (մականուանեալ
(Ճէղայիրլի), Սարգիս Ամիրայ եւ ասոր
որդին է մեծապատիւ Մկրտիչ Ամի-
րայ»:

Այս մտացածին կամ ճշգրիտ ազգա-
րանութեան վրայ մենք ալ մեր լսածին
համեմատ հետեւեալը կ'աւելցնենք:

Վերոյիշեալ Յովհաննէս Ամիրան,
Մկրտիչ Ամիրային մեծ-հայրը, ժամա-
նակին ծովակալ (Գափուտանը Տէրեա)՝
Ճէղայիրլի Հասան փաշային սեղանա-
ւորը եւ խորհրդատուն եղած է. այնպէս
որ «Ճէղայիրլիին մարդը» մակդիրը

տուած են եղեր այդ Ամիրային, որուն
տղան Սարդիս Սալրափ՝ սկսած է իրը
ընտանեկան մականուն դործածել զայն:

Սարգիս Ամիրայ մեծ կարողութիւն
մը չէ թողած իր զաւկին. Մկրտիչ Ա-
միրայ իր հօրմէն միայն «տօլապ» մը
(լումայափոխի ապակեդարան) ժա-
ռանդած է Կ. Պոլսոյ Զինիլի խանին մէջ:

Կենսագրական Գիծեր: Նկարագիր:
Ճէզայիրլեան Մկրտիչ Ամիրայ ծը-
նած է Խասդիւղ՝ 1805ին: «... Հազիւ 10
տարեկան էր երբ իր հայրը կորսնցուց.
բայց ինք ի ընէ ուշիմ՝ սկսաւ ուսման
հետեւիլ եւ իր նախնական կրթութիւնը
ստացաւ իր ծննդավայրին մէջ, այն
դպրոցը՝ որ յետոյ իր հոգածութեան
միակ առարկան դարձաւ: Վարժարանը
թողլէն ետք սկսաւ սեղանաւորական
գործերով զրադիլ, ապա կառավարա-
կան պաշտօնեայ եղաւ եւ հետզհետէ իր
ուշիմութեամբ եւ դիրքով մաքսի յան-
ձանձող անուանուեցաւ, շարունակելով
հանդերձ իր սեղանաւորական գործե-
րը»: (Յիշատակարան, Պրակ Բ. Էջ 26
Վ.Գ. Զարդարեան, Կ. Պոլիս 1909):
Կառավարական բարձր պաշտօնատար-
ներուն հետ վերջին աստիճանի լաւ վա-
րուող, թրքերէնի եւ հայերէնի բաւա-
կան հմուտ անձ մ'էր ինք: Իր գործի
մարգու հանձարեղ խորհուրդները միշտ
դնահատուած են թուրք աւազանիին
կողմէ:

Նետուող, յանդուղն, ճեռներէց ո-
գի մը ունէր ճէզայիրլեան: Հպարա էր
եւ փառասէր, լայց միեւնոյն տահն
խիստ վեհանձն, եւ բարեսէր, շոայլ բլ-
լալու աստիճան: Իր փառասիրութիւնը
իթան մը եղած է իրեն յաջողելու մեծ
չափով եւ հռչակ հանելու:

Բայց իր ամենամեծ պակասութիւ-
նը զինք շրջապատող հացկատակներու,
շողոքորթներու վրան կոյր գտահու-
թիւն ունենալու եղած է: Այս պնակալէզ-

ները Ամիրային վստահութիւնը չարա-
չար գործածելով հարստացած են գրեթէ
ամէնքն ալ եւ անոր անկումին լքած են
զինքը բոլորովին առանց երախտագի-
տական զոյզն պարտականութիւն մը
կատարելու: Ասոնք՝ շոյած, փայփա-
յած են միշտ իր նկարագրին տկար կող-
մերը: Անդադար կրկնած են իրեն թէ
ինք իշխանական ազդատոհմէ սերած է,
թէեւ իրենք ալ ասոր հաւատացած չեն
բնաւ:

Իրմէն նպաստաւորեալ եւ պաշտ-
պանեալ երկու ծանօթ անձեր, Աշնան
Պօղոս էֆէնտի եւ Խօրասանձեան Պետ-
րոս շողոքորթած են զինքը ամէն առի-
թով: Այսպէս՝ կարապետ վրդ, Շահնա-
զարեանը զատող ժողովին մէջ որ տեղի
է ունեցած Տատեան Յովհաննէս Պէյի
տունը 20 ապրիլ 1851ին (Հ. 8.), ճէզա-
յիրլեան Ամիրայ հազիւ թէ բերանը կը
բանայ խօսելու, Աշնան Պօղոս կը կրկնէ
անդադար «Ճէվայիր (գոհար), էֆէն-
տիմ, ճէվայիր, լաֆ տէյիլ, ճէվայիր»:



ՊՕՂՈՍ ԱՇՆԱՆ

Միեւնոյն ժողովին մէջ երբ Ամիրան
զրգուուած հետեւեալ խօսքերը կ'արտա-
սանէ.

«...Քանի մը «մուրտար» (աղտոտ) «Փիթիչ» (խառնակիչ) մարդիկներու համար ի՞նչ է սա, քանի՞ երրդ անգամն է որ ազգը տակնուվրայ կ'ըլլայ. քանի՞ հեղ հրամանոցդ հետ խօսեր եմ, կարապետ Ամիրա՛յ (Պալեան), աչքեր-ներուս առջեւ ունենամք ազգին խեղճութիւնը ու յետոյ ատանկ լաներու աչք բանանք: Տէֆ ընենք տա ուղուրսուղ մարդիկները ազգին մէջէն, միլէթէ մէկ ըլլանք հանենք մէջերնուս մէկ մէկ գեղ աանք, երթան նստին. ի՞նչ մասրաֆ որ ըլլայ թագաւորին սայէէն ես կր տեսնամ: Ի՞նչ ըրին այդ մարդիկը մինչեւ հիմա (ձեռքը դէպ ի զրպարաիչներուն տանելով) ինչերնի՞ն տեսանք, պատճառած խոռվութիւններէն զատ. երկու հեղ «Ճեմարան» բացուեցաւ, այսքան հազար քէսէ ստակ գնաց, ի՞նչ հասրէ եղաւ: Ինչո՞ւ ես հիմայ տարին հարիւր հազար զրուշ խաւրեմ Եւրոպա...»: Այս խօսքերուն վրայ Խօրասաննեան Պետրոս աղա (յետոյ Ամիրայ) եւ Պողոս Աշնան, անմիջապէս Մկրտիչ Ամիրային ծունկերուն փաթթուելով կ'ըսեն միաբերան «Մի՛, մի՛ խըրս ելլաք, էֆէնտիմ, քէֆսիզութիւն կը բերէք ձեզի»: (Միջնադարեան Ատեան մը. «Ալբեւելեան Մամուլ», Իզմիր 1875 Յունիս, Օգոստոս, էջ 223 եւ 294):

Մ. Ճեզայիրլեան՝ ուսումնասէր եւ գրասէր:

Բայց ինչ որ այս եզական մարդուն նկարագրին յատկանշանական մասը կը կազմէ, այն ալ ժամանակին ուսումնական անձերու հետ մտքի հազորդակցութիւնը սիրելը եղած է: Իր շուրջը խըրբուած էին (1849) Խասդիւղի մտաւորականներէն Նիկողոս Հովեան, Տօքթ. Փոփովիչ, հունգարահայ բժիշկ մը, Գրիգոր Ճաֆճաֆեան, Մկրտիչ եւ Յուրութիւն Մոմձեան եղբայրները, Յով-

հաննէս Հիսարեան, Գրիգոր Աղաթօն եւ Գէորգ Սթիմարանեան: Այս վերջին երեկուքը պաշտպանեալները եղած էին ձէ-զայիրլեան Ամիրային եւ իր ծախքովը Թրանսայի մէջ երկրագործութիւն սոր-վելէ յետոյ վերադարձեր էին Կ. Պոլիս:

Այս հպարտ եւ ուրիշին խորհուրդին շատ անգամ չանսացող մարդը մտաւորականներու կարծիքը կը յարգէր եւ օգտակար դատածը կը գործադրէր անյապազ, առանց ծախքի խնայողութեան եւ լիարուոն դրամ կը վատնէր իշխանաբար: Ուսմունքի կարեւորութիւնը շատ լաւ ըմբռնած էր ինք:

Խասդիւղի Ներսէսեան Վարժարանը մանաւանդ իր մասնաւոր հոգածութեան առարկան եղած է:

Նիկողոս Զօրայեան՝ որ վերոյիշեալ մտաւորականներու խումբին մէջ մտած է 1849ին, առաջին օրէն իր գործակցութիւնը բերած է Ներսէսեան վարժարանին աշխատողներուն, երկու օրուան մէջ ներկայացնելով կըթական ծրագիր մը: Ամիրան հինգ օր պայմանաժամ տուած էր իրեն եւ Գ. Սթիմարաննեանին:

«Ճէզայիրլեան Ներսէսեան վարժարանը վերաշինելէն ետք (1836–1838) կը ձեռնարկէ բարեկարգութեան. վարժարանին նախակրթական մասին մէջ իրերավարժութեան եղանակաւ դաս տրուիլ կր սկսի, իսկ ուսումնարանի աշակերտներուն՝ Փրանսերէն եւ իտալիրէն լեզուները կ'աւանդուին ինչպէս նաև զանազան ուսմունքներ: Բաց ի մասնաւոր իտալացի դասատուէ մը, կը դասախոսէին նաև Եզեկեան Յովհաննէս վարժապետ, Յովսէփ Վարդանեան (յետոյ Վարդան փաշա), Ֆիզիկա Պողոս եւ Տ. Սահակեան Յովհաննէս:

Տ. Գէորգ Արծրունի, հայկարանութեան եւ տրամաբանութեան դասախոս, Ամիրային կողմէ վարժարանին տեսուչ

կարգուած էր. իր յորդորներուն շնորհիւ վարժարանին ծախսերուն ամէն ամիս Ամիրան 10,000 դրուշ կը վճարէր: Դժբաղդարար այս փայլուն վիճակը հազիւ 19 ամիս տեւած է, որովհետեւ հետեւեալ միջադէպը բոլորովին վշտացուցած է բարեսիրտ Ամիրան:

«Մկրտիչ Ամիրայ խնջոյք մը կուտայ իր տան մէջ եւ կը հրաւիրէ բոլոր Ամիրաները բաց ի. Պալեան Կարապետ Ամիրայէն: Խնջոյքէն ետք բոլոր Ամիրաները դպրոց կ'ելլեն, հոն ճառեր կը խօսուին հայերէն, Փրանսերէն եւ իտալերէն լեզուներով ու դաստիարակութեան կարեւորութեան վրայ բանաստեղծութիւն մը կը կարգացուի Եզեկեան վարժապետէ յօրինուած. բնագիտական փորձեր կ'ըլլան եւ մողական լապտերով ներկայացում մը կը տրուի: Ասոր վրայ Ամիրաները կ'ըսեն որ այս դպրոցը աշակերտներուն մողութիւն կը սորվեցնէ եւ ամիս մը ետք աղդին երեւելիները Բերայի Ս. Երրորդութեան եկեղեցին ժողվուելով կը հրաւիրեն նաեւ Մկրտիչ Ամիրան և դիտողութիւն կ'ընեն որ Ներսէսեան վարժարանին մէջ անհաւատութիւն եւ օտար լեզու կը սորվեցնեն: Մկրտիչ Ամիրայ այս ամբաստանութենէն չափազանց վշտանալով կը կանչէ Արծրունի Տ. Գէորգը եւ Հովեան Նիկողոսը ու կ'ըսէ թէ «Մինչեւ այս ամսադրութիւն վարժապետներու եւ վարժարանին բոլոր ծախքերը զացէք սենեակէս առէք, այլ եւս վարժարանի վրայէն իմ խնամատարութիւնս վերցուցած եմ...» Այսպէսով Ճէզայիրլեանի այնչափ զոհողութիւններով հաստատած եւ բարեկարգած վարժարանը իր փայլուն վիճակէն կ'իջնէ աննախանձելի դրութեան մը»:

(Յիշտակարան, Պրակ Բ. էջ 26-27 Վ. Գ. Զարդարեան, Կ. Պոլիս 1909):

Ճէզայիրլեան Ամիրայ իր ծախքով 1840ին Գրիգոր Աղաթօնը (1823-1868)

կրինեօնի Երկրադործական բարձրադոյն վարժարանը ղրիւած է: Աղաթօն 1840ին Կ. Պոլիս գարձած եւ 1848ին Թուրքիոյ հանրային շինութեանց նախարար անուանուած է:

Ասկէ զատ Ամիրան ուրիշ երիտասարդներու ալ ուսման ծախքերը հողացած է, թէ՛ Եւրոպա ղրկելով եւ թէ՛ հոսեր աչքին տակ կրթելով զանոնք, զոր օրինակ Գ. Սթիմարաձեան եւ Յ. Ամասեան, որոնք Ամիրային շնորհիւը «Կոինեօնի» վարժարանէն շրջանաւարտ եղած են:



ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ

Ինք՝ աղատամիտ գաղափարներով տառորուած՝ լուսաւորեալ անձ, հակառակած է միշտ շատ մը հինգոււխ Ամիրաներու: Իր աղդին օդտակար ըլլալ ջանացած է, զգացած է ուսմունքի կարեւորութիւնը եւ իր բարերարութիւնները դէպ ի հոն ձգտած են առաւելապէս:

Մկրտիչ Ամիրայ շատ գրասէր էր եւ ձեռքէն եկած բարիքը չէր զյանար երրիբեն դիմում մը ըլլար՝ օդտակար դիրք մը հրատարակելու: Իր նախասիրած գիրքը Նաբօլէօնի կենսադրութիւնն էր, Fonds A.R.A.M

որուն համառուր պատրաստել ուուածէր յատկապէս Յ. Հիսարեանին եւ հրատարակած 1847ին։ Մտադրած էր անոր ընդարձակն ալ պատրաստել տալու, բայց քիչ յետոյ իր անկումը վրայ հասաւ։

Յիշեալ գիրքէն զատ՝ հետեւեալ գրքերու տպագրութեան սատարած է։

1. Մետաքսարանութիւն, Յ. Կըրճիկեան (1846). 2. Հանրացոյց պատկեր շերամ պահելու. 3. Ընթերցասիրութիւն, Ն. Զօրայեան (1852). 4. Մանրումունք քրիստոնէական, Մարկոսեան (1855)։ Այս վերջինը կընանք ըսել թէ մեր մէջ ամենէն շատ տպագրուած գիրքըն է։

Մ. Ճեզայիրլեան՝ բարեգործ։

Քսան հազարէ աւելի Հայեր մաքսերու եւ այլեւայլ տեղեր պաշտօնի անցուցած է։

Մինչեւ 1896ի եղերական տարին, Պոլսոյ Մաքսատան բեռնակիրներու մեծամասնութիւնը Հայերէ կը բազկանար։ Մկրտիչ Ամիրայի օրովն է որ մեծ թուով հայ «համալ»ներ մուտ գտան Մաքսատան մէջ։

Իր մեծագոյն փափաքը եղած է երկրագործութեան եւ մետաքսագործութեան տարածումը թուրքիոյ մէջ։ Ասոր համար, մետաքսի շատ մը գործարաններ բանալ տուած է ահազին գումարներ ծախսելով։

Հայ թատրոնին հաստատման համար հարկ եղած քաջալերութիւնը չէ զլացած, հակառակ կարգ մը խաւարամիտ Ամիրաներու սաղբանքներուն, որոնք գժրաղղաբար վերջապէս յաջողած են առաջին հայ թատրոնը փլցնել Խասդիւղի մէջ 1859ին. ինչպէս յայտնի է, այս թատրոնը կանգնած էր Առաքել Ալթուն-Տիւրրի։

Ամէն տօնական օրերուն ճեզայիրլեան Ամիրան աղքատիկ տղաքներու

հագուստ շինել կուտար. Բարեկենդանի շաբաթները՝ Խասդիւղի աղքատները կերակուր չէին եփեր, որովհետեւ Ամիրան ինք կը զրկէր անոնց ուտելիքը։

Իր ծննդավայրին (Խասդիւղ) բարեզարդութեանը կը հսկէր։ Շինել տրւած է իր անձնականէն «Քարա Աղաճի» քարափը ինչպէս նաեւ կամուրջ մը՝ Խասդիւղը՝ Այլանսէրային միացնող։ Այս կամուրջին վրայէն ինք անցած է Երբ թէ ծիով առաջին անգամ, պարագայ մը որ թշնամիներուն կողմէ իրը զէնք գործածուած է զինքը կառավարութեան առջեւ զրապարտելու։ Քիչ ժամանակ վերջ յիշեալ կամուրջը քանդրւած է պետական որոշումով։

Մ. Ճեզայիրլեանի անկումը եւ պատճառները։

1850 թուականին սկիզբները Մաքսի յանձանձող (Կէօմրիւք Էմինի) անուանուած է ճեզայիրլեան Ամիրան. «Այս տիտղոսով ստանձնած էր մաքսի յանձանձումը։ Մաքսին կեղրունատեղին Կ. Պոլսոյ կողմն էր եւ հոն տնօրէն կարգած էր Ստեփան Լիմոնճեան, իսկ ընդհանուր հաշուակալ Նիկողոս Զօրայեան, որ կը ստանար ամսական կարեւոր գումար մը։ 1850 ապրիլ 29ին Միստքեանի գրած իր մէկ նամակին մէջ, Զօրայեան իր այս պաշտօնը կը կոչէ՝ զժուար, փառաւոր եւ շահաւոր» (Դիմաստուերներ, Հ. Ասատուր, Կ. Պոլիս 1921, Ն. Զօրայեան, էջ 16)։

Մեծ եպարքոս Մուստաֆա Բէշիտ փաշային սեղանաւորն էր Մկրտիչ Ամիրան ու անոր պաշտպանեալն ու բարեկամը միեւնոյն տտեն։

Նշանաւոր բարեկարգիչ եւ «Կիւլհանէ»ի «Խաթթը Հիւմայունին» հեղինակը Մուստաֆա Բէշիտ փաշա 1852էն մինչեւ 1858 երեք անգամ Եպարքոս անուանուած է։ Այս հաչակաւոր պետական անձնաւորութիւնը մեծապէս կը գնահա-

տէր ձէզայիրլեան Ամիրային ճեռներէց ոգին եւ գործի մարդու խորհուրդները: Այս պարագան միայն կը բաւէ ցայտուն կերպով երեւան բերելու Ամիրային արժանիքները:

Մեղք որ իր պաշտօնի կոչած մարդիկը մեծ մասամբ ապիկարներու, շողոքորթներու խումբ մը կը կաղմէին: Ասոնց մէջ բացառութիւն կազմողներէն էր Նիկողոս Զօրայեան, որուն մասին Մատթէոս Մամուրեան հետեւեալները կը գրէ իր՝ Հրանտ Ասատուրի ուղղած մէկ նամակին մէջ. «... Զօրայեան կարեւոր գիրք ունէր ու մեծ յարգ ու համարում կը վայելէր իր հնարագէտ խորհուրդներով, սուր եւ փայլուն իմացականութեամբ եւ ոչ նուազ ազատ եւ ուղիղ գիտողութիւններով, որ դաս մը շահագէտներու անախորժ կը թուէին ինչպէս նաև իր պետին ձէզայիրլեան Մկրտիչ Ամիրային՝ շրջապատեալ լինելով ճշմարտութիւնը քողարկելու հակամէտ անձերէ»: (Կ.Պոլիս, Դիմաստուերներ, Հրանտ Ասատուր, Նիկողոս Զօրայեան, էջ 30-31):



ՆԻԿՈՂՈՍ ԶՕՐԱՅԵԱՆ

Ասոր հետ մէկտեղ Զօրայեանն ալ մեծ արժէք մը չէ ունեցած իրը հաշուակալ, քանի որ կառավարութեան հրամանով իր պաշտօնանկութիւնէն յետոյ (1852 սեպտ.) փողերանոցին մէջ վար կը

դրուե՞ր վեց ամիս՝ լրացնելու համար ընդհանուր հաշիւները որոնք պատրաստ չէին: Տետրակներն ալ հայերէն բոնըւած էին. հարկ կ'ըլլայ զանոնք թուրքերէնի թարգմանել:

«... Զօրայեան իր բոլոր այս պաշտօնավարութեան շրջանին չէր դադրած դրականութեան համար ալ աշխատելէ: Յօդուածներ կը հրատարակէր «Հայաստան»ի եւ «Բաղմավէպ»ի մէջ: Ի լոյս կ'ընծայէր երկու գրքոյկ, «Ռոպէնսօն» և «Հարստութեան ճամբան», անդլերէնէ թարգմանելով, եւ տպադրել կուտար ընթերցման դասագիրք մը, «Վարժութիւն ընթերցանութեան...»: (Անդ էջ 17):

Ստուգիւն. Զօրայեան մեծ արժանիք ունեցած է իրը գրադէտ, բայց իրը «Կէօմքիւք կմինի»ի մը ընդհանուր հաշուակալ՝ իր պաշտօնին բուն մարդը չէր եղած:

Գալով Մաքսատան Ընդհանուր Տընօրէն Ստեփան Լիմօնճեանին եւ Ամիրային Ընդհ. Գործակատար Պուռունսուզեան Յակոբին՝ ասոնք Ալէմ-Տաղի եւ Կղզիները «հօվարտայութիւն»ներ ընելով ափերով դրամ կերած են, դրամ մը որ իրենց արդար վաստակը չէր բնականաբար:

Ինչպէս որ վերը ըսինք անդամ մը, ձէզայիրլեան զինք շողոքորթողներուն, աստուածացնողներուն վրայ մեծ վրստահութիւն ունէր: Հետեւարար բնաւ չէ մտածած հակալշուել տալ իր պաշտօնեաներուն գործելակերպը:

Կրնանք ըսել թէ Ամիրան որոշ չափով զոհը եղած է իր պաշտօնեաներուն ապիկարութեանը եւ վատութեանը:

Քիչ մ'ալ պաշտօնական գրութիւնները պրապտենք:

Ճէզայիրլեան Մկրտիչ Ամիրային անկումին բուն պատճառը, եպարքոս Մուստաֆա Բէշիտ փաշային ոստիներուն մեքենայութիւնները եղած է: Այս

վերջինները ուղած են Եպարքոսին սեղանաւորը կործանելով զինքը տապալել:



ՄՈՒՍՏԱՖԱ. ԹԵՇԻՏ ՓԱԾԱ.
Մեծ Եպարքոս. ձեզայիրլեան Ամիրային
պաշտպանը

Ինչպէս վերը ըսինք, ձեզայիրլեան «Կէօմրիւք Էմինի» տիտղոսով, ստանձնած էր Մաքսի յանձանձումը 1850ին։ Այդ միջոցին ելմտական նախարար էր Ապտիւրահման Նաֆիլ փաշան, որուն հայրն էր Պարսկաստանի թուրք արտասլվոր գեսպան հռչակաւոր Մէյիս Մէհմէտ Բէֆի էֆէնտին։ Վերոյիշեալ Նաֆիլ փաշան, Մեծ Եպարքոս Բէշիտ փաշային ոլաշտպանները եւ ձեզայիրլեան Ամիրային ալ մտերիմ բարեկամն էր։ Այս վերջինը երբ ուզեց Մուրիոյ մաքսերն ալ յանձանձել, Մեծ Եպարքոսին թշնամիները դիմակնին վար առին եւ սկսան արձակ համարձակ դործել։

Այսպէս թշնամիներուն պարագլուխը ոլատերազմական նախարար Մէհմէտ Ալի փաշա (նախկին ծովային նախարար) եւ Մահմուտ փաշա, նոյնպէս

նախկին ծովային նախարար, սկսան բացէ ի բաց ամբաստանել թէ՛ Ելմտական նախարար Ապտիւրահման Նաֆիլ փաշան եւ թէ՛ Կէօմրիւք Էմինի (մաքսի յանձանձով) ձեզայիրլեան Ամիրան, ըսելով թէ այս վերջինը 150,000 քսակ բաց մը ձգած է (մէկ քսակը 500 դահեկան հաշուելով՝ 750,000 օսմանեան ոսկի) եւ թէ Ելմտական գանձին ժամանակին չյանձնուած այս գումարը պատճառ եղած է որ Մօնթէնէկրօի (Գարատաղ) դէմ ձեռք առնուած միջոցները ճիշդ տենին չգործադրուին։

Սաֆիրէ Սուլթան Զատէ Մէհմէտ Սէլահէտտին պէյի 1889 թուականին Մեծ Եպարքոս Մուստաֆա Բէշիտ փաշային այլեւայլ նամակները պարունակող եւ «Թուրք քաղաքագէտի մը քաղաքական գրութիւնները» անունով հրատարակած գրքին մէջ («Պիր թիւրք տիրոմաթընըն էվրազը սիյասիյէսի, հրատարակիչ Քեպապճը Առաքել։ Կ. Պոլիս 1889»), Մկրտիչ Ամիրայ ձեզայիրլեանի խնդիրը շօշափող երեք նամակներ կան. ասոնցմէ արտատպումներ ընել շահեկան կը համարինք։

1. Բէշիտ փաշային նախկին ծովային նախարար Մահմուտ փաշային հասցէին գրուած եւ չղրկուած նամակէն հատուածներ։

«... ինչպէս որ յայտնի է, ասկէ 5-6 ամիս առաջ Մկրտիչին խնդիրը երբ սաստիկ արծարծուեցաւ, բարձրատարի պատերազմական նախարարը «Ես այս դործին պատասխանատութիւնը բոլորովին Նաֆիլ փաշային վրայ բեռցնել կ'ուզեմ եւ Բէշիտ փաշային բան մը չի պիտի պլչկել տամ»ի պէս յատկանշական եւ ինձ նկատմամբ յանցապարտի իմաստով խօսքերը բնաւ չեմ ընդունիր։ Քանի որ Մկրտիչը բանան է եւ իր տեսրակները եւ գրութիւնները մէջտեղ կը գտնուին, հարկաւ ճշմարտութիւնը երեւան պիտի ելնէ»։

«... Որովհետեւ որչափ որ ալ Մկրտիչին հաշիւները հարիւր յիսուն հազար քսակի բաց մը ցոյց կուտան, եթէ առնելիքները, մնացած դրամը եւ իրեն ինչքը ու կալուածները ասկէ հանենք, բաց ըսուած բանին ըոլորովին փոքր գումարի մը յանգիլը եւ ասոր ալ «ապրանքէ» չի գոյանալով առնելիքներէ բաղկացած ըլլալը բացայայտ կերպով անտարակոյս պիտի հասկցուի»:

«... Ուրիշ կարգ մը սեղանաւորներ այսպէս մեծ յանձանձումներ չունենալով հանդերձ, կառավարութիւնը անոնց վրայ ահագին գումարներ առնելիք ունի, վերջապէս եթէ սեղանաւոր Բէքմէզ օղլուի (Բէքմէզեան) եւ էրէմ օղլուի (Գէորգ Երամեան, հայր հանգուցեալ Աբրահամ փաշայի) պարտքերը միացուին, Մկրտիչին ենթադրեալ պարտքին անտարակոյս հաւասար պիտի գան»:

«... Ասկէ զատ, ամէն մարդու ըստածին պէս՝ եթէ Մկրտիչին հաշիւները ուրիշ կերպով բոնուած ըլլային, այսշափ բաց մ'ալ չի պիտի գոյանար...»:

Բէշիտ փաշային այս մատնանշումը շատ ճշմարիտ է. ճէղայիրեանին հաշիւները շատ անձարակ կերպով եւ մեծ անփութութեամբ բոնուած են. ու մտածել թէ Ամիրան իր պաշտօնեաները իշխանութար կը վարձատրէր ու անոնց ընտանիքներուն ծախքերը նոյն իսկ կը հոգար:

Շարունակենք:

«... Որչափ որ Զերդ Ծովակալութեան բուն նպատակը «Մկրտիչին վրայ պարտք բանելուն պատճառաւ պատերազմական պատրաստութիւնները չի կատարուեցաւ» ըսել ուզել է, ասով հանդերձ ամէն մարդ գիտէ թէ այս դըրամը ոչ թէ ծովային եւ «բէտիֆ»ներու ծախքերուն այլ ուրիշ պէտքերու յատկացուած էր: Հետեւաբար Գարատաղի խնդրին պատճառաւ ճեռք առնուելիք

միջոցներուն՝ Մկրտիչին պարտքը բնաւ արգելք մը չէ եղած: Եթէ սա ուռւական խնդրին ալ կարեւորութիւնը եւ փափկութիւնը ժամանակին լաւ հասկցուած ըլլար, հարկաւ ճիշդ ատենին, Նորին Արքայական Բարձրութեան շնորհիւ, պարտ ու պատշաճ պատրաստութիւնները կատարուած կ'ըլլային...»:

Մեծ նպարքոս Մուստաֆա Բէշիտ փաշա, որուն թարգմանը եւ խորհրդակիցը եղած է Յակոբ Կրծիկեան քաջ դիւնագէտ Պոլսեցին, Ճեռքէն եկածին շափ պաշտպանել ուզած է ճէղայիրեանը, բայց իրը խորագէտ պետական անձնաւորութիւն հետեւեալները կ'աւելցնէ իր նամակին վերջաւորութեանը.

«... Այս բաները գրելուս պատճառը պարտքերը արդարացնել եւ կամ Մկրտիչը պաշտպանել չէ բնաւ: Որովհետեւ այս տեսակ գործերու մէջ պարտքերու արդարացումին ինքզինքս ոչ կարօտ եւ ոչ ալ ստիպուած կը զգամ: Նոյնպէս ալ Մկրտիչին խենթօրէն եւ անփութօրէն գործած արարքներուն ամենէն շատ այսպանողներէն մէկն ալ ես եղած եմ: Ասոր հետ մէկտեղ այս մարդուն վերաբերեալ բաներուն ալ՝ սոսկ իրեն պատկանելուն՝ իմ տուած բացատրութիւններս անպատճառ ճշմարտութիւնը երեւան բերելու նպատակաւ գրուեցան: Ասկէ զատ այս տեսակ դրամական վնասները կառավարութեանց ա'յն աստիճան ահագին կորուստներ չեն պատճառեր. հապաայն մեծամեծ վէրքերը՝ բո՛ւն իսկ նախարարներուն յոսի կերպով ճեռք առած միջոցներէն յառաջ կուգան: Այս բաները մանրամասնաբար ինձ անձանօթեն: Հետեւաբար այս խնդրէն ա'յն աստիճան տաղնապելու եւ ամէն բան ասոր կապելու փաթթելու բնաւ հարկ չի կայ...»:

(Պիր թիւրք տիրլօմաթընըն էվրաքը սիյասիյէսի. Մէհմէտ Սալահէտտին. Քիթապճը Առաքել, կ. Պոլիս 1306=1889):

Քանի որ վերը Յակոբ Կրծիկեանի (1806–1865) անունը լիշեցինք, կարդ մը տեղեկութիւններ ալ այս անձի մասին տանք:

Սերվիչնի Փարիզ գտնուած միջոցին, 1835էն մինչեւ 1838ը անընդմիջառ եւ 1840էն 1846 զանազան ընդհատումներով Փարիզ գտնուած է նաև Յակոբ Կրծիկեան, որ նոյնպէս Յովհաննէս Եզեկեանի աշակերտ էր: Յակոբ Կրծիկեան իր ուսումը կատարելագործելու համար, թէշիտ փաշայի երկրորդ անգամ Փարիզի դեսպան կարգուած պահուն իրեն ընկերացած է իրը փաշային տղայոց դասատուն: Յետոյ թէշիտ փաշայի միջնորդութեամբը կարդուած է Փարիզի դեսպանատան Բ. թարգման: Այդ շրջանը զարգացման եւ կատարելագործութեան շրջան մը եղաւ Կրծիկեանի համար որ ընդհանուր եւ լայն զարգացում մը ունեցաւ, մանաւանդ իրը քաղաքական մարդ հետեւելով պետական վարչական կազմակերպութեանց ոգույն, որուն թափանցել իր մեծանուն պաշտպանին, թէշիտ փաշային ալ կէտ նպատակն էր. . . 1838ին Յակոբ Կրծիկեան թէշիտ փաշային հետ, որ Լոնտոնի դեսպան անուանուած էր, տեղափոխուեցաւ Անգլիա իրը Ա. թարգման օմմանեան դեսպանատան»:

«1839ին երբ թէշիտ փաշա պահ մը Եպարքոսի պաշտօն վարեց, Յ. Կրծիկեան Լոնտոնի օմմանեան դեսպանատան գործերը վարեց իրը գործակատար:

«. . . 1841 օգոստոսին, թէշիտ փաշա Փարիզի դեսպան կը կարգուի, 1843ին կը գառնայ կ. Պոլիս միշտ իր հետ ունենալով Կրծիկեանը, որ ասկէ զատ կ'ընկերանայ Շէքիպ էֆէնտիի, Սարիմ փաշայի արտասովոր դեսպանութեանց ի Վիեննա, ի Փարիզ եւ ի Լոնտոն. . . .»:

«. . . 1846 թէշիտ Մեծ Եպարքոս անուանուելով Յակոբ Կրծիկեան եղաւ Ե-

պարքոսին թարգմանը եւ իր այս պաշտօնին բերմամբ անոր խորհրդականը. վասն զի իրապէս Եւրոպական զարդացմամբ առաջին օմմանեան պաշտօնատարն էր գրեթէ ինք: Իր ազգեցութիւնը թէշիտ փաշայի վերականգնիչ գործունէութեան մէջ խորապէս զգալի եղած է, ինչպէս մեր Պատրիարքարանի գործերը բարեկարգելու աշխատութեան մէջ»: (Ազգային Ասհմանադրութիւնը, իր ծագումը եւ կիրառութիւնը, Յիսուսամեայ տարեղարձին առիթով, Ա. Ալպօյաձեան: Բնդարձակ Օրացոյց, կ. Պումա, էջ 228–230).

Յակոբ Կրծիկեան ձէզայիրլեան Մկրտիչ Ամիրային բարեկամն էր եւ խորհրդակիցը: Այս ճարտար դիւանագէտին պէտք էր ձէզայիրլեանի պէս լուսամիտ եւ ազատ զաղափարի տէր ազգեցիկ մարդ մը որուն միտքը եւ ուղեղը պատրաստեց գիւրութեամբ խաւարամիտ բայց խորամանկ Ամիրաներու դէմ պայքարելու: Հետեւաբար երկուքը միանալով՝ բարեկարգիչներու պէտ Մուստաֆա թէշիտ փաշայի եւ ասոր աշակերտ Արտաքին Գործերու նախարար Ալի փաշայի միջոցով պետական Փէրմանով հաստատել տուին «Դերագոյն» եւ «Հոգեւոր» կրկին ժողովները որոնք 1847էն մինչեւ 1860 տեւեցին:

Յակոբ Կրծիկեան՝ Ամիրային անկումէն յետոյ մոռցաւ զինքը եւ չհետաքրքրուեցաւ իրմով, ինչպէս նաև ձէզայիրլեանին միւս բարեկամները եւ բարերարեալները: Ամէն պարագայի մէջ այս երեւելի Հայուն կեանքը արժանի է ուսումնասիրութեան:

2. Երկրորդ նամակ թէշիտ փաշայի ձէզայիրլեանի մասին.

ձէզայիրլի օղլուի խնդիրը

«Սարրաֆ Մկրտիչին կայսերական անձնական զանձուն պարտական մնացած գումարին ինչ կերպով վճարուելիքը Զերդ Բարձր Նախարարութեան գրուած եւ տեղեկագրուեած էր. . . .»:

Իշխան փաշա վերջապէս իր սսոխանքուն ուժին առջեւ տեղի տալով չէ կրցած ձէզայիրթեանը ազատել, այսպէսով Ամիրային ունեցածը չունեցածը կառավարութեան կողմէ գրաւուած է վերջնականապէս:

Եթուական նախարարութիւնն ալ իրր պատասխանատու՝ Իշխան փաշային հազար տասնըվեց քսակ իրեք հարիւր երեսուն զրուչ գումար մը պահանջած է:

Սոյն նամակին մէջ Իշխան փաշա այս բացին ինչպէս կարգադրուիլը կ'իմացնէ, այսինքն «Սարրաֆ հօճա Մաքսուտ»ին (Մաքսուտ Ամիրայ) ջանքերուն չնորհիւ «Եահեա»յի ազարակներուն պարտքերուն եւայլնի ինչ ձեւով գանձուելիքը կը թուէ:

Ասկէ կը հասկցուի որ Մաքսուտ Ամիրան Իշխան փաշային օդնութեան փութացած եւ կարգադրումի ձեւ մը դտած է:

Այս նամակին օրինակին տակը դբրքին հեղինակ Սաֆիյէ Սուլթան Զատէ Մէհմէտ Սալահէտափին պէտք հետեւեալները կը գրէ իրր ծանօթութիւն.

«Սեղանաւոր Մկրտիչ՝ ձէզայիրլի օղլու անունով հռչակաւոր է: Այս ատենները կառավարութեան ելքական գործերը այս տեսակ մարդերու տնօրինութեան տակ կը գտնուէին: Այս Մկրտիչը այս տեսակ կապարառուի գործերովն եւ ուրիշ ձեռնարկութիւններու շընորհիւ չափազանց հարատացաւ: Իշխան փաշայի պաշտպանութեանը կոթնած՝ այն ժամանակներու կացութեան տեսակտով բոլորովին չհանդուրժուելիք ձեւով մը հպարտ եւ փարթամ կեանք մը կը վարէր: Խասպիւղի մէջ իշխունական «Գօնաք» մը ունէր որուն մէջ շատ մը ծառաներ կը գտնուէին: Ասկէ զատ ըսկած էր «վերին Վոսփոր» Ենի Գիւղի մէջ շատ մեծ եւ փառաւոր քարուկիր ծովեղերեայ ապարանք մը կառուցանել: Այս միջոցին է որ իր բազդին հա-

կառակող թշնամիներու դրդումովը եւ սադրանքներովը Ալի, Մէհմէտ Ալի եւ Բիզա փաշաներու ատելութեանը զոհ գացած է. որով 1268 (1852) «Շէվվալ» ամսոյն մէջ Մեծ Եպարքոս Իշխան փաշային պաշտօնանկութիւնովը իր կործանումին ցանկացող անխիլճներուն վրիժառու ճանկերուն տակ ինկած է:

«Վերոյիշեալ նամակներուն պարունակութենէն ալ ինչպէս որ կը հասկցուի, Մկրտիչ յանցաւոր, այլանելի գործ տեսնող եւ ինչ որ ալ ըլլայ, արդարութեան եւ իրաւունքի տեսակէտով՝ պէտք էր միւս սեղանաւորներուն ալ հաշիւները քննել: Բայց այսպէս չեղաւ: Խեղճ մարդուն ամբողջ գոյքը, հարստութիւնը, կալուածները զբաւեցին եւ նոյն իսկ իր ընտանեկան բոյնն ալ քանդեցին: Մկրտիչը պաշտպանելով նպատակով այս խորհրդածութիւնները չենք ըներ: Թէ որ իր գործած սիսալներուն համար իրեն պատրիժ մը տնօրինուէր, ոչ ոք ասոր գէմ պիտի խօսէր. բայց իրեն հանգէստ անգթութիւն եւ անիրաւութիւն գործուելուն համար է որ Մկրտիչ, թէ և անիրաւ, հանրութեան առջեւ իրաւունք շահած եւ անիրաւուածի համբաւ ստացած է:

«Իր թշնամիները զինքը կործանելով բարկութիւննին չեն յագեցուցած, այլ այս արատով ուզած են խեղճ Իշխան փաշան ալ ազատակ, թէն չեն յաջողած»:

Յէ Մեծ Եպարքոս Իշխան փաշային կողմէ Առւլթանին ուղղակի մատուցուած աղերսագիրը:

Այս աղերսագրավ Իշխան փաշան, ձէզայիրլի Ամիրային ծովարյին նախարար Մէհմէտ Ալի փաշային վրայ ունեցած պահանջքին մասին կը խօսի եւ կարգադրուիր կը խնդրէ:

Սակայն այդ միջոցին եպարքուական փոփոխութիւն կատարուելով ձէզայիրլեանին պահանջն ալ (ահազին զումար մը) ջուրը կ'իյնայ:

Վերոյիշեալ աղերսագրին բնդօրի
Fonds A.R.A.M

նակութիւնը տպագրուած է միեւնոյն դրգին 314—315 էջերուն մէջ:

Անցեալ ամառ Խասդիւղ զացի այց մը տալու ձէզայիրլեան Ամիրային գերեզմանին: ձէզայիրլեան գերգաստանին յատուկ ընդարձակ եւ պատերով պաշտպանուած՝ տապանաքարերով լեցուն «թաղ»ին մէջ կը հանգչի ան, իր հօրը Սարգիս Ամիրային ամենափառաւոր գամբարանին քովիկը. աննշմար հողին հաւասար եղած է իր գերեզմանին տեղը: Իր շուրջը, բոլորափքը, քիչ մը հեռուն կը բարձրանան իրմէ երախտաւորեալներու գեղակերտ կոթողները եւ տապանաքարերը: Հոն ևն Գրիգոր Աղաթօն, Մկրտիչ Աղաթօն, Մոմեաններ, Նէվրուզներ, Շահնազարեան վարդապետ, եւն. Եւն:

Դիտեցի գերեզմանատան բարձունքն Խասդիւղը, արեւամուսին՝ մերկացած իր անցեալ վասոքէն, իր Ներսէսեան ազգային վարժարանով, Գալֆայեան որբանոցով, իր «ձէզայիրլիին փողոցով», մանաւանդ հոյակապ Ս. Մտե-



ՆԵՐՍԻՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ
վաննոս եկեղեցիով, որուն մէջ Ներսէս
Վարժարակետեան 1861 ապրիլ 2ին խօսած
է ձէզայիրլեան Մկրտիչ Ամիրային

զամբանականը «Ունայնութիւն ունայնութեանց...» բնարանով: Մրտի սեղմում մը ունեցայ ու կրկնեցի մտովի. «Ապերախտութիւն ապերախտութեանց, ամենայն ինչ ապերախտութիւն է»: բազզին մէկ քմահաճոյքով, ձէզայիրլեանի գերեզմանին վրայ բնութիւնն իսկ զլացած է իր կանաչութեան ձրի շընորհը:

(Վերջը յաջորդ թիւով) Գ. ՀԱՅԱՅԻ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆ.— Մեր աշխատակիցը Գ. Հնասէր, կ'ըսէ թէ ինչ ինչ ամիրաներ հացկատակ պատուելիներու ձեռքով իրենց ազգատոմին իշխանական ծագում վերագրող գրուածներ յերիւրել տուած են եւ կը հարցնէ թէ արդեօֆ Հովուեանց գերդաստանին մասին գրուածը այս տեսակէն չէ:

Հիսարեան նշմարիտ մտաւորականի յարգելի տիպար մըն էր, հեռու հացկատակ մ'ըլլալէ. Բանասէրի իր այդ տողերը ան գրած է, հիմնուելով՝ ոչ թէ երեւակայութեան, այլ Հովուեան իին գերդաստանին մէջ շատոնց ի վեր գոյութիւն ունեցող աւանդութեան մը վրայ: Այդ աւանդութիւնը գրի առնուած է, Հիսարեանէն եւ ձէզայիրլեան Մկրտիչ Ամիրայէն եօրանատուն տարի առաջ, նոյն ինքն Ակնայ մէջ, տեղույն տառջնորդին ձեռքով, վկայագրի մը մէջ, որ իմ ընտանեկան թգրերուս մէջ կը գտնուի եւ որուն պարունակութիւնն է հետեւեալը.

«Զարմ տոհմին Հովուեանց՝ ուստի՞ կամ զիա՞րդ եղեւ յորդորջի Հովուեանք, յայտ լիցի ի ներքոյ հետեւեալ բանից:

«Արդ՝ թէպէտեւ ունին սոխա զարձանագրութիւն սերնդոց իւրեանց առ ինքեանս՝ դըրշմեալ իսկ ի նոցունց նախնեաց, որք միանգամ ծագեալ եղեն մի զիետ միայ, բայց առ հաւատի ապացուցութիւն ցանկացողաց (կամ բնմողաց) այն եւս մեծապէս բաւականցեալ՝ շատ լիցի, որ ի միում յիշատակարանի գրչագիր իին Յայտաւուրի ի մազաղարի գրեցելոյ եւ եղելոյ յիկեղեցւոց մեծանուն Ապուչելի գեղջն հոչակաւոր մայրաքաղաքին Ակնայ՝ գըրեալ եւ յայտնեալ հաւատեալ ի վաղեմեայց երիցայց անուի ի եփնաւուրց ծերունեաց եւ ի քահանայից, թէ ո՞ւստի գոլ յառաջացեալ տոհմին սոցա եւ կամ եւս ո՞րպէս, ուրանօր գրի այսակս:

«Ի բուականութեան Հայոց Զեդ (այս է

յամի Տետրի 1494) Մելիք Պուղամայ անուն ու բառն բարեպաշտի յազգականութենէ քաղաքաւրաց ի ցեղէ Ռուբինեանց՝ թէպէտի լինիին ինքնան որդիք բազում, այլ ոչ մի ի նոցանէն ապրէր. եւ այս այսպէս մինչեւ ցմետասաներորդ ծնունդս. վասն որոյ կարի յոյժ տարակուսեալ Պուղամայ ընդ Վահանոյշ բարեպաշտ ամուսնոյ իւրամ ընդ այն անյաջող իրողութիւնս՝ որ դիպեալ պատահէր նոցա, եւ կային ի մեծի վարանման. եւ հայցէին իսկ ուխտին յաղօրս հանապազօր, զի բարձրէ. Տէր յինքնանց գուարաբախուռթիւն այն ընդ ամենասատ տիբական խնամոցն. ուստի հայեցաւ Տէր յերկնից ի բարձանց ի ջերմեռանդութիւն ազօրից նոցա եւ տառապանաց եւ գքացաւ ի նուսա, եւ առաքեաց գվարդապետ ոմն ի կերպարանս նզնաւորի, որ տաէր ինքնանց, թէ՛ Դի՛ք զայս ի սիրոս ձեր, զի յորժամ տայցէ ձեզ Աստուած մանուկ մի, զանուն նորա Հովիր կոշեցիք, եւ նա երկայնակեաց եղիցի եւ ժառանց ձեզ յազգէ ազգ, որ եւ հաւատարիմ իսկ լիջիք, զի թէ արասցիք ըստ բանից ըստ այսոցիկ, յետ իբր ամսոց ըննից հանդերձեալ է Աստուած պարգևել ձեզ գորդի, բայց ի ծնամելն մի՛ եղիցի ձեզ մկրտել զնա մինչեւ ցաւուրս բառասուն. քանզի յաւուր յայնմիկ ես եկից մկրտել, եւ հաւատացին այր եւ կին բանին զոր տասց ցնոսա, եւ զնաց ի նոցանէ վարդապետն. Եւ եղեւ յամսեան յիններորդում, ծնաւ մանուկն ըստ աստուածազգացիկ առն բանի, որ եկն յաւուր յորում տասց ցնոսա, եւ մկրտեալ զնա, եղ զանուն նորա Հովիր, եւ յայնմենուկ ոչ եւս երեւեալ ումեֆ, եղեւ անյայտ:

«Մմին իրի սոքին իսկ Ռուբինեանիս դիպուածով այնուիկ այնուհետեւ եղեն անուանիլ Հովուեանք մինչեւ ցայսօր ժամանակի, եւ որք եւս յառաջ եկին ի Հովուէ անտի մինչեւ ցայժմ, ցուցանին մի առ մի կարգաւ ի հանդիպակաց տոհմացոյց պատկերդ: Եւ արդ զայս ամենայն սոուզութեամբ զաղափարեալ գրեցի, եւ ետու ի վեյցութիւն Հովուեանց մեծապատիւ Հովիր Ամիբային:

«Ի 1779յուլիսի 23, Մեծի վիճակին Ակնայ առաջնորդ Միքայէլ վարդապետ»

Այս գրութեան մէջ յիշառակաւած «տոհմացոյց պատկերը» ազգարանական ժառ մըն էմիրային մօս:

ուր 1494ին Ակնայ մէջ Հովուեանց գերդաստանը կիմնող Պուղամայն եւ իր որդի Հովիւէն ըսկեալ նոյն ընտանիքի բոլոր նիւղերու անդամներուն անունները նշանակուած են մինչեւ անցեալ դարու եօրանասնական բուականները: Այդ ազգարանական ծառին ներքեւ կը գտնենք դարձեալ յիշառակարան մը, ոտանաւոր, ուր կը յիշուի նաև Պուղամի հայրագիր Պումեարը որ Միքայէլ վարդապետի վկայագրին մէջ մոռցուած է.

Վերտեասու լեր ցուցակիս եւ իմա Զի Ազգ Հովուեան գարմիս ցուցան ի սմա. Թէ այսուքիկ յորմէ՛ արդեօֆ սերեցան, եւ կամ Հովուեանք սոքա վասնէ՛ր կոչեցան. Պումեար անուն ուրումն ոչ լեալ է զաւակ, ԶՊուղամն արարեալ է իւր հոգէզաւակ. Եւ Պուղամայ թէեւ որդիի լինէին, Բայց ոչ մի ի սոցունց երբեք ապրէին. Սյր ոմն Պուղամայ զայս բան խրատ տայ, Թէ մինչ լիցի զաւակ Հովիր յորջորջեա՛յ, Եւ մինչ ծնաւ որդի անուաննեաց Հովիր, Ռւտի անուաննեցաք Հովուեանիս մեֆ սովիր, Եւ ես վերջին Հովիր հոգ տարեալ բերի Զայսոսիկ անբերի եւ ի ձեւ թւի: Եւ արարման թիւրն սորին այսուքիկ.

Եղիելի եմ լալի մեծ ողբալի

415 81 255 743

Նոր գրիչ մը գումարած է այդ բուանշանները եւ համած է՝ 1494 բուականը:

Այս բգրերը չեն ապացուցաներ անշուշտ թէ Պուղամը Ռուբինեանց տոհմակից էր, բայց ցոյց կուտան Հովուեան ընտանիքի հնութիւնը: Արդէն, Ապուչելսուց մէջ ցարդ կենդանի մընացած է աւանդութիւն մը որու համեմատ Հովուեանց նախնիքն են որ հիմնած են այդ գիւղը:

Հիսարեան ուրեմն ոչինչ հնարած է, բայց իր պատմուածքը՝ աւելի մանրամասնեալ ըլլալով՝ թէրեւս հիմնուած է Յայսմաւութիւն այն բառուածին իսկ վրայ որուն կ'ակնարկէ Միքայէլ վարդապետը եւ որուն ամրողական օրինակը թէրեւս կը գտնուէր ձեզայիրեան Մկրտիչ Ա-

Ա. 2.